

ԱՆՏԱՐԱՆԱԿԱՆ ԱՆԿԱՄԱՋՆՆՈՒԹԻՒՆ.—
ԻՆՉԷ՞Ն ՅԱՌԱՋ ԿՈՒԳԱՅ ԼՈՐՉՈՒՆ-
ՔԻՆ ԺԱՀՐՈՏՈՒԹԻՒՆԸ ԿԱՏԱ-
ՂՈՒԹԵՆԷ ԲՈՆՈՒՄԾ ԱՆԱ-
ՍՈՒՆՆԵՐՈՒՆ ՄՕՏ:

Նօթ Պ. Պ. Ե. ՄԱՆՈՒԼԼԵԱՆԻ ԵՒ Ժ. ՎԻԱՍՅԱՅԻ,
 ԳԵՐԿՅԱՅՈՒՄԱԾ Պ. ՌՈՒԻ ԿՈՂԻՔ ԳԻՏՈՒԹԵԱՅԻ Ա-
 ԿԱԳԵՄԿԱՅԻՆ (Նիս 1926 Գեկտեմբեր 27ի):

Այն զաղափարը թէ կատաղական միք-
 բուստը չի գերուէն ճամբով կը տարածուի, հին
 է մասնաւորապէս Տիւպուէ ար Փօ պաշտ-
 պանած է զայն. իրենց կատարած փորձարկու-
 թիւններէն յետոյ, Ռու եւ Նօքար կը գրէին
 1892ին, «Հաւանական է որ ջիգերու ճամբով
 տարածուելով է որ կատաղական միքբուստը
 թուքին մէջ կ'անցնի»: Երեսունհինգ տարի
 յետոյ մենք կարող ենք հաւաստել թէ ասիա-
 հով է որ կատաղական միքբուստը ջիգերու
 ճամբով թուքին մէջ կ'անցնի: Բերանի եւ լեզ-
 ուի «միւքէօզ»ներուն մէջ միքբուստից անհա-
 մար ջիգին բջիջներու ներկայութիւնը, ջիգ-
 յին բջիջներ որ մերթ ծայրայեղօրէն բարակ
 էփիթելիոմի մը ներքեւ տեղաւորուած են,
 լիովին կ'արդարացնէ այս հաւաստումը:

1924ին երեւցած յուշագրի մը մէջ, մենք
 նկարագրեցինք կատաղութեան միքբուստը
 կատաղութենէ բռնուած անասուններու ջիգ-
 յին գրութեան եւ լորձնագեղձերուն մէջ: Այս
 վերջիններուն մէջ, միքբուստը կը գտնուէր ոչ
 միայն միջգեղձային ջիգին կանկիլիոններուն
 ջիգին բջիջներուն մէջ, այլ եւ լորձուք
 արտադրող (sécrétante) բջիջներուն մէջ,
 ասիլի բջիջներուն, եւ արտաժայթքող (ex-
 créteur) նրբանցքներուն (canaux) մէջ. ա-
 սով կ'ապացուցուէր ուրիմն թէ միքբուստը
 թուքին մէջ կ'անցնի:

Արդ, երբ տարիէ ի վեր ձեռնարկուած
 բացմաթիւ հետախուզութիւններ ցոյց կու-
 տան որ եթէ միջգեղձային ջիգներուն (neu-
 rones) մէջ միքբուստը ներկայութիւնը
 մշտակայ իրողութիւն մըն է, ընդհակառակն
 ասիլիները եւ արտաժայթքող նրբանցքները
 յաճախ անոնցմով վարակուած չեն. մեր քըն-
 նութիւնները, թէ՛ կատաղութենէ բռնուած եւ

թէ՛ փորձարկութեան հետեւանքով կատա-
 ղութիւն ստացած շուներու վրայ, մեզ այս
 արդիւնքին առաջնորդեցին:

Լորձնագեղձերու սեփական հիւսուածքին
 մէջ միքբուստը վիտուսը հազուադէպ ի-
 բողութիւն մըն է: Ուստի, պարագաներու մե-
 ծամասնութեան մէջ, այլ եւս կարելի չէ
 պաշտպանել մեր այն թէզը թէ թուքին ախ-
 տափարակումը լորձնագեղձերու սեփական
 հիւսուածքին մէջ կատաղութեան միքբուստին
 մշակման արդիւնք է:


Սակայն, լեզուին եւ բերնին երեսներուն
 (paroi) ուսումնասիրութիւնը սեղի թոյլ
 տուաւ այս խնդիրը լուծել:

Ըստ մեր հետախուզութեանց, բերնի ե-
 րեսներու միւքէօզը, մանաւանդ լեզուինը,
 էփիթելիոմին տակ տարածուած ջիգին
 բջիջներ կը պարունակեն, ջիգին բջիջ-
 ներ՝ համախմբուելով դէզ մը կազմած,
 նոյնքան փոքրիկ կանկիլիոններ, ճշմարիտ
 շրջածրային (périphérique) ջիգին բջիջ-
 ներ: Իրողութիւն մը որ նոյնպէս շատ շահե-
 կան է, — եւ հոտ է որ ճիշտ է Ռուի եւ Նո-
 քարի Փրազը, — սա է որ բերնին ու լեզուին
 միւքէօզներուն մէջ կը գտնուին ջիգին փոք-
 րիկ կոճղեր, ոստեր, ոտտիկներ, սրտնք կը
 պարունակեն ջիգին բջիջներ՝ խումբ խումբ
 դասաւորուած կամ տարադաս (aberrantes):
 Այդ ջիգին բջիջները մերթ միւքէօզին մա-
 կերեսին շատ մօտ կը գտնուին, ճիշտ վերելը
 էփիթելիոմին որ յաճախ ծայրագոյն բարա-
 կութիւն մը ունի կը բաւէ ճեղքորտուք մը.
 ճաթոտուք մը այդ դժին վրայ, եւ ջիգին
 բջիջները կը մերկանան:


Արդ, բոլոր կատղած շուներուն մօտ, այդ
 ջիգներու սիթօփիլագմը կատաղութեան միք-
 բուստը կը սլաքունակէ: Անա՛ լորձուքին ախ-
 տափարակման բացատրութիւնը:

Որովհետեւ ո՞րն է այն ենթական որ ճեղ-
 քորտուք մը կամ ճաթոտուք մը չունի իր
 միւքէօզներու մակարդակին վրայ: Ակտանե-
 բու քիչ մը ուժեղ ճնշում մը կը բաւէ այդ
 պիսի վիրականութիւններ (traumatismes)
 յառաջ բերելու: Ասկից դատ, մտակերներու
 սնունդի տեսակը գանոնք ատոր կը նախա-
 տրամադրէ: Սակայն, առանց ինքնախեղումի
 (automutilation) պարագաներու վրայ ծան-
 րանալու, եթէ յիշենք որ կատղած անասուն-
 ները կը խաճնեն, հիւսուածները լսոցել կրցող:

Պ Ա Տ Կ Ե Ր Ա .



Պ Ա Տ Կ Ե Ր Բ .



Պ Ա Տ Կ Ե Ր Ա . — (Հազար անգամ խոշորացում). — Ընդհանուր անդամալուծության: Ջրային բջիջ ուղեղային կեղևին: Նկատել ներկալուծված բեռնունեմին (սուազոյն) ջրային բջիջին փոքրակազմային մեջ: Կամոնուորային գայարաւոր ձեւերը բնականոն բեռնունեմներ են: Այն մայրաբջիջները որ անկամոնաբար գայարաւոր են, ինչպէս էլ աւելի կամ նուազ բոլորագիծ կազմաւորումները՝ միտոսին բնաւորում ձեւերն են (գոր Մանուէլեան երեւան համաւ Է):

Պ Ա Տ Կ Ե Ր Բ . — (Երեք հարիւր անգամ խոշորացում). — Կասալուրինէ բնուում Եւս մը որ խաւած է՝ լեզուին Երջանրային (périthérique) մասնն կրամբ մը: Վերը՝ կը տեսնուին վերնամակային (épi-thélial) բջիջներու շարքեր, վարը՝ «օրթոն»ին մեջ, ջրային «կանկիլոն» մը որ կը պարունակէ Եւս մը ջրային բջիջներ՝ կասալուրինան միտոսով վարակուած:

առարկաներ կը կլլեն, կը տեսնենք թէ ի՞նչ-քան բազմաթիւ են այդ միւլթէօզներուն «թրօմաթիք» խոցերուն պատճառները: Եթէ խորհինք որ, կը կրկնենք, յաճախ չափազանց բարակ էփիթէլիոս մը կը բաժնէ բերանային խոռոչը (cavité) աճաւոր միքրոպները պարունակող ջրային բջիջներէն, պիտի ընդունինք թէ այդպիսի բաժանում մը, թէեւ ուշադիր քննութենէ մը կը վրիպի եւ պարզ աչքով անտեսանելի է, կրնայ միքրոպներուն թոյլ տալ դուրս ելլել ու լորձունքը վարակել:

Այս տուեալներուն շնորհիւ, կ'ըմբռնենք որ լորձունքին ժահրատութիւնը մէկ վայրկեանէն միւսը կարենայ մեծ համեմատութիւններով տարբեր չափ ունենալ: Կ'ըմբռնենք թէ ինչօ՛ւ կաողած շունչ մը խածուած մէկէ աւելի անհատներու մէջէն, ոմանք կատաղութենէ բոնուին եւ միւսները անփնաս մնան: Ամէն ինչ այս խնդրոյն մէջ կախում ունի երկու գործօններէ. — 1. Զրոյին բջիջները՝ միշտ միքրոպալից, 2. Վիճակը լորձաթաղանթին որուն մէջ կը պարփակուին ջրային կեղրոնները:

Լորձունքը ժահրատ չէ եթէ բերնին ու լեզուին միւլթէօզները կատարելապէս անեղծ են՝ առանց ո եւ է ճեղքրտուքի, առանց ամենափոքր ճաթտուքի: Որովհետեւ միւլթէօզին մէկ խոցին միջոցով է որ կատաղութեան միքրոպը խածուածքի վերքին մէջ կը մտնէ, եւ այդ պատահականութիւնը դժբախտաբար յաճախադէպ է կատարած շուններուն մօտ (1):

(1) Comptes-rendus hebdomadaires des Séances de l'Académie des Sciences, Tome 183^{me}, juillet - décembre 1926, page 1357—1359. Paris, Gautier - Villars et Cie., imprimeurs—libraires, 1. 26-

Վ Ե Ր Զ Ա Բ Ա Ն
 ԿԱՏԱՂՈՒԹԵԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
 ԽՈՐՀՐԳԱԺՈՂՈՎԻՆ ՄԷՁ
 ԱՐՏԱՍԱՆՈՒՄԾ ՃԱՌԻՆ

Պարտնենք.

Ծանօթութիւնը շրջածրային (périphérique) ջրային կեղրոններուն սր ենթամաշկի (derme) «քօրիօն»ին մէջ տարածուած են՝ պարուրող բջիջներէն շատ քիչ հետո, այս ծանօթութիւնը կ'ըսենք՝ շատ կարեւոր է եւ ընդհանուր տարողութիւն մը ունի: Կրնանք մենք մեղի հարցընել թէ ջրային դրութեան ինչ ինչ ժահրատ (virulentes) հիւանդութեանց մէջ, արտահոսումներ (sécrétions) չկա՞ն որ մակաբոյժներով լեցուն շրջածրային ջրային բջիջներէն ախտավարակուած ըլլան: Նոյնքան հաւանական է որ այդ հիւանդութեանց փոխանցումը վարակուած ենթականերէն առողջ անհատներուն՝ տեղի կ'ունենայ նմանօրինակ բայց ներհակ մեքանիզմով մը: Այդ պարագային, շրջածրային ջրոններու վարակումը հիւանդութեան առաջին հանդրուանը պէտք է համարել, եւ վարակման ընդհանրացումը պէտք է արդիւնքը նկատել շրջածրային բջիջներուն եւ կեղրոնական ջրային դրութեան բջիջներուն միջեւ աստիճանաբար շարուած ջրօններուն մէջ ախտին տարածուելուն:

Հոս կանց կ'ա՛րենմ, պարտնենք, վարկածներ, նոյն իսկ արտառոց, կրնան շահեկան աշխատութեանց պատճառ դանալ եւ նոր իրողութեանց յայտնագործման նպատակ: Որոնողներուն համար ճամբան բացուած է:

ԵՐՈՒԱՆԴ ՄԱՆՈՒԼԼԵԱՆ

25 Ապրիլ 1927